

միտ կը կարծեն որ ուրիշներուն սիրտն ալ երկու երեսանց է : Իրենց չտիրած մարդը բան մը որ ըսէ , կը համարին թէ չար մտքով է անոր ըսածը . իրենց չտիրած մարդը թէ որ աղօթք ընէ կամ ողորմութիւն տայ , Փառք Եստուծոյ որ ես անոր պէս կեղծաւոր չեմ կ'ըսեն :

Ինչ թէպէտ և այնպիսի ատեն մը աշխարհք եկեր ես որ սուտ խօսիլն ու ամենեւին բանի մը չաւտալը շատ հասարակ բան դարձած է , նայէ որ աս երկու ախտէն ալ անարատ մնաս : Իսկ որ մեծանձնութեամբ յօժար ըլլաս միտ ուրիշի ըսած ճշմարիտ խօսքին հաւտալու , և թէ որ մէկը քու ըսածիդ չաւտայ , մի բարկանար . բաւական է որ զուարթերես ըլլաս գուն . Ենթադրեալ անոնց որ ամէն բան կը տեսնէ :



ՆԿԱՐԱԳԻՐ

Շողոքորթի մարդ :

ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹԻՒՆԸ շահասիրութենէ առաջ եկած սուտ կամ չափազանց գովեստ մըն է , որով շողոքորթը ուրիշներուն հաճոյանալու համար՝ անոնց պակասութիւնները կը ծածկէ , ու չունեցած առաքինութիւններն ալ կը գովէ : Շողոքորթ մարդուն ամէն խօսքը ամէն գործքը ամէն հնարքը ան է որ , որոնց որ հաճոյ ըլլալ կ'ուզէ՝ ծածկէ անոնցմէ ամէն ճշմարտութիւն որ անհաճոյ կրնայ ըլլալ իրենց , ու ամէն կերպով կը ջանայ անոնց բաղձանացը , նախապաշարմունքներուն ու մոլութեցը յարմարիլ : Բանին որ կողմը անոնց հաճոյ կրնայ ըլլալ՝ ան կողմը կը ցուցնէ , ախտերնին ալ առաքինութիւն կը ձևացնէ : Փառամոլին առջին կը սկըսի փառասիրութեան գեղեցկութիւնը գովել , անով միայն մեծամեծ գործքեր կ'ըլլուին ըսելով : Մտակալին առջև անոր ատելութիւնը ու ոխը կ'արդարացնէ՝ արդարութեան հարկաւորութիւնը ցուցնելով , ու յանցաւոր ընելով անխեղձ մարդը՝ որ թերևս անխաւս կալին վրէժխնդրութեանը մատուցել է : Շուտ մարդուն առջին ազահութիւնը վար կը զարնէ , իր մտադրութիւնները առատաձեռնութեան ու ազնուականութեան պէս գովելով : Երգահին առջին շուայութիւնը վար կը զարնէ , անոր ըրած խտասրտութիւնը ու կծծութիւնը խոհեմութեան պէս գովելով : Նախապաշարեալ մարդուն նախապաշարմունքները զարմանալի խելացութեան պէս կը գովէ , փոփոխամտութիւնը վար զարնելով : Ստասացին սուտերը կ'արդարացնէ , ամէն ճիշմարտութիւն զուրցելը փնասակար է ըսելով . բերանաբացին անմտութիւնները կը գովէ , սուտ զուրցելը դէշ բան է ու անկեղծութենէն աղէկ բան չկայ ըսելով : Արջապէս ամենուն դոյնը պողկոպոզի պէս վրան կ'առնէ . ամէն բանէն աւելի իր հանձարը կը բանեցընէ՝ անոնց տկար կողմը գտնելու , անոնց մտածութիւնները ճանչնալու , որպէս զի ըստ այնմ զինքը յարմարցնէ : Երկին ալ գէշին ալ ծափ կը զարնէ , սեկն ալ ճերմակին ալ հա՛ կ'ըսէ . իր լեզուն կը մոռնայ , անոնց լեզուն կը սկսի խօսիլ . հա՛ ըսեն՝ հա՛ կ'ըսէ . չէ ըսեն՝ չէ կ'ըսէ . իր մտքին իր կարծեացը դէմ կը խօսի , ու աշխարհք դիտալը աս է կ'ըսէ . թէ որ մարմնոյ արտաքին պակասութեանցը չկրնար ալ զինքը յարմարցնել , ներքին ու հոգւոյ պակասութեանցը կը յարմարցնէ . ինքը ախտաւոր չըլլայ ալ , ուրիշներուն ամէն ախտիցը կը յարմարի , անոնց ախտերուն տէր կ'ըլլայ . ու այնչափ անարգ կ'երևնան իր վրայ ան ախտերը , որչափ որ առանց կիրքի ցուրտ արիւնով կ'ընէ՝ ինչ որ ուրիշները կիրքով մը խաբուած կամ յանկարծակիի գալով կ'ընեն :

Պէտք է որ շողոքորթը ամենէն աւելի ատելի ըլլար մարդկանց , մանաւանդ մեծամեծներու . վասն զի զիրենք ծաղրելի կ'ընէ ամենուն՝ չունեցած առաքինութիւններն գովելով . բայց եկուր նայէ որ քիչ անգամ անհաճոյ կ'ըլլայ .

Պէտք է որ շողոքորթը ամենէն աւելի ատելի ըլլար մարդկանց , մանաւանդ մեծամեծներու . վասն զի զիրենք ծաղրելի կ'ընէ ամենուն՝ չունեցած առաքինութիւններն գովելով . բայց եկուր նայէ որ քիչ անգամ անհաճոյ կ'ըլլայ .

անիկայ ալ չէ թէ տուած գովութիւններուն ստուծեանը համար, հասպա աղէկ ու վարպետ կերպով գովել չկրնալուն համար: Շողոքորթութիւնը երբ որ ուրիշի վրայ եղած կը տեսնենք, ատելի է մեզի. իսկ երբ որ մեր վրայ կուգայ, սիրելի կ'ըլլայ. այնչափ դժուար է ան ատեն անոր չհաւտալը: Բաւական չէ որ ուրիշին մեզի ըրած շողոքորթութիւնը դժուարաւ կը ճանչնանք, հասպա մենք զմեզ ալ շատ անգամ կը շողոքորթենք. թէ որ մենք զմեզ չշողոքորթէինք, ուրիշներուն ըրած շողոքորթութիւններէն քիչ անգամ կը խաբուէինք: Ի՞նչ խղճալի բան է որ մարդս շատ անգամ անանկ կը խաբուի գովեստ լսելէն, որ ինչ որ կ'ուզես իրեն ընել տալ՝ քիչ մը զինքը գովէ, մէկէն կը հաւնի. երկու ահանջով սափոր կը նմանի, ահանջներէն բռնէ, ուր որ կ'ուզես կրնաս շարժել զինքը:

Գովութիւնը քան զամէն զինի աւելի կը պտրտցընէ մարդուն գրուխը. ու ինչպէս գինովութենէ քիչ խմելով կը խալըսի մարդ, ասանկ ալ գովութիւն լսելէն թէ որ մարդ զգուշանայ՝ շողոքորթներէն քիչ կը խաբուի: Ինչու անուշ խօսքերը մեղրով շինած ոստղ՝ կը նմանին, որ զմարդիկ անմիտ թրուշնոյ պէս կը բռնեն: Բըռուէսը ազուալին բերնէն պանիրը չէր կրնար առնել, թէ որ անիկայ իր ձայնին գովեստը լսելով՝ չսկրսէր երգել ծառին վրայէն, ու բերնէն պանիրը վար ձգած չըլլար: Շողոքորթին բռնած կերպն ալ աս է. գովութիւններով գրեզ լոլոզելով հոգիդ ալ կ'առնէ, ունեցածդ ալ: Հարստութիւնդ իր բաղձանքը բռնկցընելու փայտ կ'ըլլայ. բայց որչափ իր սրտին բոցը կ'աւելցընէ, այնչափ շուտ քեզ մոխիրի վրայ կը նստեցընէ. գովութիւնը անանկ ուժ մը ունի որ զէնքերուն չըրած փնասը կ'ընէ. վասն զի զէնքէն կը զգուշանաս, գովութեանը կը պլուխ: Ինչոր համար իմաստունին մէկուն երբ որ հարցուցին՝ թէ որ կենդանին աւելի փնասակար է, ըսաւ. Այրենիներուն

1 Երեմի:

մէջը վազրը, ընտանիներուն մէջը շողոքորթը: Թագաւորին մէկն ալ գաւազանը վերուց շողոքորթի մը գրուխը զարկաւ՝ զինքը գովելու ատեն. երբ որ շողոքորթը հարցուց թէ ինչու կը զարնես զիս, թագաւորը պատասխան տրուաւ. հասպա դուն զիս ինչու կը խաճնես:

*

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ
ԾԱՂԿԱՔԱՂ ՀԱՅԿԱԿԱՆ
Ա.

Ինչ զիտմամբ որ հայկական քնարով կ'ընծայենք մեր ազգային ընտիր քերդուածները և բանաստեղծութիւնները, նոյն զիտմամբ կ'ուզենք երբեմն ազգային դպրութենէ արձակ շարադրութեամբ ընտիր հատուածներ ալ ընծայեցընել, թէ հեղինակութեամբ գրուածներէ և թէ թարգմանութիւններէ: Ի՞յս անգամ կը դնենք Սովսէս Աղաղականդացոյն Բըռուանից պատմութենէն, որ է դարուն մէջ գրեց, հետեւեալ հատուածը. որ ճարտասանական նկարագրութեան սքանչելի օրինակ է, Յունաց և Ատիոնի ծաղկած զրիչներէն վար չմնար, մանաւանդ վարպետ և ազգու համառօտութեամբը. ասոր հեղինակը Սովսէս չէ, հասպա Պետրոս Բերթող Սիւնեաց արքեպիսկոպոսն է, որ Խորենացոյն չէնէ՛ անոր դասընկեր Ստեփանոս Սիւնեցոյն աշակերտ եղած էր:

Սենամարտուիւն Բաբէայ Սիւնայ ընդ հոնէն:

“Եւ նորին (Ինչովկայ) որդին Բաբիկ՝ փափաքեալ ի հող հայրենի, որպէս քաղցը Լէն ծնողը՝ նոյնպէս և դաւառ, երթայ դնայ անցանէ ՚ի դուռն Շապ

1 Հայր Աստակայ Սիւնայ որ յաւուրս Ատր դանանց: